Մանզումէի եֆքեար
օէնէտէ 300 նիւսխէ վէ-
րիլիր, օէնէ մի գրէմի
իսթանպօլ իչին 250 դու-
բուշ, վէ ալիր այրաղ 125
դրշ. վէ իտարէլէր իչին
բօսթա բարաբ իչինտէ
օլարագ, օէնէվի գրէմիի
սաղ ագճէ 250, վէ ալիր
այրաղ սախի 125 դրշ.
առուր։
Վէ պէհէր նիւսխէսի 40
փարաեա սաթիլիր։

Անանուտի Եֆքեար

ՄԻԻՆԱՏԻ

Իլանաթն պէհէր սաթիրը իչին պիրինճի տէֆա 2 իքինճի տէֆա 3, վէ իւչինճի վէ սայիր տէֆալար իչին 1 էր դրշ։ Իլան սրբասրնաա գօնդարմեան իլանրն սաթիրը Ճղ-սաբ
Մէքթուպ վէ սայրի Գալաթասա Բէյնէչէնպիի բազարբնաա վագը Ն. 29 իքսի խանբնաա կարագեա Ց. Փանոսեան իմինէ կէօնդէրիլէճէք սիր

ՈՒՄՈՒՐԸ ԲՕԼԻԹԻԳԸՑՑԷ ՎԷ ՄԷՎԱՏՏԸ ՍԱՑԻՐԷ

ԱԼԹԸՆՃԸ ՄԷՆԷ ١٢٨٨ ՍԷՖԷՐ ٢٢ 1871 ՄԱՅԻՍ 1 ՇԻՄԱԼ ԻՐԹԷՍԻ ԱԽՇԱՄ ԱԶԱՏՐԱՆԿԱ ՄԱՅԻՍ 13 ՆԻՄԷՐՕ 1571

ԻԼԱՆԱԹ

FLEURES
GUÉRISON PROMPTE RADICALE
& ÉCONOMIQUE PAR LES
PILULES ANTI-FLEVRFUSES
de MEYOU, PHEN
ALLÉES DE MEILHAN N°7
MARSEILLE
PRIX DU FLACON 2F 50
SE TROUVANT DANS TOUTES LES BONNES PHARMACIES

ՍԸԹՄԱ

Իշ պու բիր ալ Աթիֆլէվլէօգ տր Մէյիս նամ սրթմա իչին ատրքեաբ օլան հապարրն գուվվէթ վէ թէէսսիրի, հեման էվրօպանրն հեր թարաֆրնտանթանրմրշ արր։ Վէ մէզբիւր հապարրն չեֆա պախչրղը։ Վէ իլէթի քէօքիւնտէն քէսմէքիք ֆարգրնտան պաչգա։ պիւյիւք պիր ֆարգ տահա վար արր քի։ իչինտէ սայա էնին վէ ալչէք հօգ առուր։

Մէզբիւր սրթմա հապարը։ Իսթանպօլսա, Ագսէրայտա վագը։ Կ. Շաքիրեան էֆէնտիյինրն 148 նիւմէրօյու էճզանէ սիրատ սաթրմագտա։ Վէ լազմ կէլէն թալիմաթը սախի պիրլիքտէ վիրիլմէքտէ տիր։

Մ. Վէրթէյմ վէ գումբանեանրնֆապրիգասրնտան չրգան մալլէրին։ Գալաթատա Եիւքսէք գալտրրմատա վագը 98 նիւմէրօյու տէբօզիթօսու 1870 սէնէսի յունիս 5 ինտէ վուգու պուլան Գէյօղլու հարիգի հէնկկամրնտա, գացալարրնտա մահֆուզ պուլունմուշ օլան բօլիցա վէ սայիր էվրագլարը հէյէթի ասլիեէլէրինտէ գալրպ սալա դէտէլէնմիշ օլմահան պիր թագրմ գացա սահիպի օլան դէվաթրն քէնտի կէօնիլ բատէթլէրի իլէ պալէատէ գիքրի սէպպաթ իտէն ֆապրիգաթօրա իրսալ իյէմիշ օլտուգլարը չէհատէթնամէլէրտէն մաատա, միւմայիլէյհ ֆապրիգաթօրուն պու կիւնլէրտէ Անվէրսէն աթիտէքի չէհատէթնամէյի ախզ իյէմիշ օլտուղունու իսթանպօլուն բաղպէթլու էհալիսինէ պէհանէ միւսարաթ իտէր։

Անվէրս, 10 փեւր. 1871

Մահը հալին սէքիզինճի կիճէսի զուհուր իտէն հարիգտէ մէքիւլաթ վէ օգկա մալլէրի իլէ տօլու օլան մաղազամ միւհթէրէք օլմուշ տուր։ Շէքէր, իչկիլեր, վէ ըսբարչէթ մումլարը, թամ օն սաաթ եանարլար վէ միւտէթի մէզբիւր հէնկկամրնտա, տէմիր գացամ ալէֆլէրին իչինտէ պուլունմագտա վէ պէն իսէ պէօյիւք էնտիչէ իչինտէ իտիմ, չիւնքի, մէզբիւր գացատա, ագճէ, բօլիչա, վէ մաղազամրն հաեաթը մագամրնտա օլան սայիր էվրագլար պուլունմագտա իտի։ Լաքին, չիւքրլէր թանղրրեա գացամը աչտրղրմտա, գացամրն, աթէչէ քեամիլէն գարչը գօեուպ վէ տէրուենինտէ պուլունան ագճէ վէ սայիրէլէրին ասլա զէտէլէնմիշ օլմատրղրնը թահրգ իյէտիմ։

Վիէննաէրն Մ. Վէրթէյմ վէ գումբանեասը։ քէնտի ֆապրիգալարրնտան չոգան մալլէրի իլէ մալիմիւ ամմէ օլտուղունտան, հագգլարրնտա մէտհ ու սէնա օգումաեա հաճաթ կէօրմէյիզ։ լաքին, Անվէրս չէհրի բէքէնէլէրինին կէօզլէրի իլէ կէօրմիւշ օլ-



տուգլարը պալէատէքի վագաեը էհալիյէ պիլտիրմէմէքլիք իտէմէմ։ Պինապէրին, պէնտէնիզ մուավէնէթ իթմէքլիյէ միւսարաթ իյէմիշ օլան պէլէտիյէ տայիրէլէրիմիզէ չիւքրանիեէթի ազիմմի պէեան իտէրիմ։ Քէզա, մէզբիւր մինասիպէթլէ, հէմչէհրիլէրի, օֆիչեալար, իբինճի օֆիչեալար, 27 ինճի թապուրտան օլան ասաքիր, Բարա հազրէթլէրինին էլչիսի, վէ քէնտիլէրինի զայէթ պէօյիւք թէհլիքէլէրէ սալմրշ օլան գարապինա թաշրը ասաքիր թարաթիրնտան իպրազ օլունան ճահտ ու իգտամաթը մէտհ ու սէնա իտէմէմէզլիք իտէմմ։

Ռիւ Նուվէլ, 32. Միշէլ Պիէօնոգիէօր

Պալէատէ գիքր իյէտիյիմիզ տէբօզիթօ, մէզբիւր ֆապրիգանրն, ատի գացալարտան մատտա, իբի գաթը վէ պինապէրին հարիքէ տահա զիեատէ գարշը գօեան գացալար տախի եարար օլտուղունու իչպու մինասիպէթլէ բազպէթլու էհալիյէ իլան իտէր։ Մէզբիւր տէբօզիթօ, եագրնտա մէզբիւր նէվիճատ գացալարտան ախզ իյէմիշ տիր։

ՄԷԹԷՐՆԻԹ
ԳՐԵՑ
Ղ. ՑՈՎԱԿԻՄԵԱՆ

Էրմէնիճէ լիսան իւզրէ, վէ 83 սահիֆէտէն իպարէթ օլան պու բիսալէ, Արամեան տպարանտա կիւզէլճէ պասըլմըշ օլտուղու հալտէ, կէրէք Իսթանպօլսա Զագմագճըլար եօգուշունտա վագը 6 նիւմէրօյու Յակոբեան խանրնտա 13 նիւմէրօյու օտատա, եանի Փարիս գրատունրնտա վէ կէրէք քիթապճըլարատա 5 էր դրշ. ա սաթըլմագտա տրր։

Յովակիմեան էֆէնտինին մէզբիւր էսէրի միւթալէաեա շահան օլտուղունտան, էրպապը բօյիթիգանրն օգումասրնը տավէթ իտէրիզ։

ԲՆԱԿԱՆ ՏԱՐԵՑՈՒՑՑ
1871

Մէզբիւր օրայոյ Իսթանպօլսա Զագմագճըլար եօգուշունտա վագը Յակոբեան խանտա 13 նիւմէրօյու Փարիս գրրատունունտա 40 ար բարաեա սաթըլմագտա տրր։

ՄԷՐՔԷԶԻ ՏԷԲՕԶԻԹՕ

Պահիպի իմզանրն մաղազասրնտա Օսմանլը, Ռուսիա, Ավսթրիա, Իսբանիա, Ֆրանսա, Պէլճիգա, Ըղվիչէր, վէ Սաքսօնեա հիւքիւմէթլէրինին օէնէտ իւչտէֆտան ալթը տէֆտեա գատար չէքիլեր վէ 600.000, 500.000, 400.000, 300,000, 100.000 Ֆրանգ գազանան իսթիգրազ պիլէթլէրի սաթըլմագտա վէ սաթրն ալնմագտա տրր, պունլարրն ֆիեաթը, 400, 300, 200, 100, 50, 40, վէ 10 Ֆրանք տրր։

Պուքրէշ չէհրին սէնէտ ալթը տէֆտա չէքիլեր, վէ 100.000, 750.000, 50,000, 25.000, 5000, 1000 Ֆրանք գազանրը պիլէթլէրի տախի սահիպ իմզանրն մաղազասրնտա սաթըլրը Շէհրի մէզբիւր վարիտաթը իլէ թահրթը թէէմինտեա ալնմըշ օլան մէզբիւր իսթիգրազ պիլէթլէրի 1871 մայիս 13/1 ատ չէքիլէճէք տիր։

20 Ֆրանք վերէրէք մէզբիւր պիլէթէրտէն պիրիսինի սաթրն ալան, պիր կիւն տէյիլ իսէ տիկէր պիր կիւն մէզբիւր մէպղաղարատան պիրիսինի գազանրը, մէզբիր իսթիգրազն միւատէթի տէվամիյէսի 19 սէնէ օլուպ միւատէթի մէզբիւր գարֆրնտա 114 տէֆա չէքիլէճէք տիր։

Պու պապատ գիեատ թաֆսիլի մալիմատ տիպ իթմէք իսթէյէնէրին, սահիպ իմզանրն Գալաթասա Գումսիսան խանը իթթիխալինտէ վագը 16 նիւմէրօյու մաղազասրնա միւրաճաաթ իյէմէլէրի Ժ. Տ. ՃԱՆԷԹՕ

Տէշ ասուրը

Էյրէնի տէշէտ էշէ էշէ էբլաֆուշ
Ռամանդին գուլլանմաղ էշէ
Մէ-էլէնի Ցօրնոր Տօրնէնէ Փուրիշ հէրէգ։

Զիքր օլունան քիթապրն պաշը պապարը
Տիշէրին օլմասրղրնտան նէշէթ իտէն
միւ-սէպէթիզիքլէր։

Էյրէթի տիշէրին տիւրլիւ ճինսի։
Էքլէմէ տիշ։
Հալգա։
Նայ։
Մատէն իլէ եարբշան տիշէրին միւնասէպէթիզիյի։
Տիւրլիւ սօսուլէր հագգրնտա բուպար վէ թէճէսսիւս։
Էյրէթի տիշէրէ լազմ կէլէն պիշիմ։
Տիշէր ինսանրն լէհճէսինէ իքթիզա օլմասը ճիհէթի իլէ։
Տիշէր, տուտագլար, թէլաֆֆուզ, կիւլմէք։
Էյրէթի տիշ պիր իխթիար սասմ աղզրնտա նէ պիշիմ վէրիր տուտագլարա, եիւզլէրէ, պուրունա, վէ չէնէյէ։
Տիշէր ինսանրն սաղլրղնա վէ կիւզէլլիյինէ նէզարէն
Պուլունուր Տօքթօր Տօրինեի տիշ հէքիմինատ, Պէյօղլունտա Ասմալը մէսճիտ սոգաղրնտա 15 նիւմէրօյու խանէթէ, եախսա իսթանպօլսա քէօրրիւ պաշրնտա Իհթիսասրն գարշրսրնտա։
Տօքթօր Տօրինեինին թէէլիֆ իյէտիկի սայիր քիթապլար։
Թապիի վէ էյրէթի տիշէր հագգրնտա սէօհպէթ . . . . . ֆիյ. 5 դր
Ինսանրն աղզը . . . . . » 20 »
Պու քիթապլար սաթըլմագտա տրր եօգարրտա պէյան օլունան մահէլլէրէ, վէ Պէյօղլունտա 323 նիւմէրօյու Վէյս քիթապճը տիւքքեանրնտա։

ԻԼԱՆ

Ասաքիրի Շահանէ չատրըլէր իչին, բամուգտան մամուլ գօլան իլէ եաթա, հէրգ, սէրճ վէ թէթիֆ իփլէրի պիրպիրի իւզէրինէ պէհէր գիէսի 19 դուրուշա, վէ սէրրաճխանէ վէ գալէմրէխանէսի իչին 705 քիլօկրամ սարը եուսագ իփլիյինին պէհէր քիլօկրամը 40 դուրուշ 15 փարաեա վէ 5146 քիլօկրամ պէեազ եուսագ օլթան իբլիյինին պէհէր քիլօկրամը 19 դուրուշ 15 փարաեա թալիպլէրի էօհտէսինտէ օլմազլա իշպու մայիսին իւչիւնճիւ բազար իրթէսի կիւնիւ պիլ միւնագասա գարարը գաթիսի վէրիլէճէյինտէն եէվմի մէզբիւրտէ սաաթ 5 բատտէլէրինտէ Տարի Շուրաեա կէլմէլէրի։

29 Նիսան 1871

Շու աթիտէքի իքի գրթա երգլէրտէն էվվէլքի Սէրէնատ նամ, վէ իքինճի տախ Ըէն Ալմանամ Ֆրանսըզճա գասրտէլէր վէզնինտէ Թանզիմատիլէրէք, Ագապեան վարժարան շակիրտանը Թարաֆրնտան մէզբիւր գասրտէլէրին քէնտի մագամլարը իւզրէ բիեանօտա չալրնմագտա վէ օգունմագտա օլտուղունտան, հէր քէսին էօյրէնմէսի արզուսիյլէ տէրճ ու պէհան իտէրիզ։

ԱՌ ԼՈՒՄՆԱԿՆ

Ով իմ լուսնակ գեղեցիկ գիշերոյն ուղղեակ
Դու աստղերուն պայծառ բոյս իբրու զօտապետ
Ի ծով անհուն եթերին ծաւալիս լուսազգեստ
Պանդխտին բիւր իղձերուն դու յոյս միայնակ։
Ը գիշերոյն վանեա մեգ լուսոյդ կոհակօք
Դաշտաց, հովտաց, սարերու սփռեա շող վճիտ
Մի պանդխտին ճաճանչեց ղրկեր տըխուր սիրտ
Որ տարագիր կայ խպառ աստ հէք եւանոք
Հայրենի սիրոյն յեռանդ վառեալ յաբաժամ։
Ո՛հ գիշերին դու պարծանք, երթ երթ սուրբ վայրն այն
Ուր իմ վեհ քաջագանդ կան ածիւնք փարելի
Անդ անմոռաց պանդխտին բերի սիրտ ը՛ոգի
Անդ եւ դու սփռեա, լուսնակ լուսոյդ ովկիան։
Ով դրշիոյդ եռադէմ, յաստեղց առեալ պար
Որդ եկորոյս իմ հէք մոր վշտագին աջաց
Թող ընչին արտասուք 'ի քոյդ տես շողշողուն փառաց
Եւ պանդխտիս սիրտ համբոյր տուր նմա անվթար
Ա՛հ, թէ փարիմ միանգամ նորա հողոյն ցանկալի։

Կ. Պալեան

ՕՆ Ի ԼՈՅՍ

Արիք Հայեր, սրանամք օն ի լոյս
Զի տյս մեր փառք կեանք, օն մի դրլալք
Օտարէն չիք փրկութեան յոյս
Գործել անձանձիր մեր բաղդ ու մեր պարտք
Օն լուսոյ պարզենք դրոշ Մասեաց բարձր կատար,
Արիք Հայեր, սրանամք օն 'ի լոյս
Հոն գտնենք երկոց մեր արգասիք
Զի լքանիմք ի հեշտ հաճոյս
Որ մարդկութեան ընչէ յարգ ու պարտիք
Օն թողումք ալ ամէն ինչ, եւ դիմեմք ի լոյս։
Արիք Հայեր սրանամք օն ի լոյս
Զանեմք հրաւէր սուրբ ազատութեան
Ի թշնամւոյն տես չ'տամք խոյս
Եղծեմք մեր ճակտէն կնիք վատութեան
Ըսեն թէ Հայք սիրեն ըզլոյս, դիմեն ի լոյս։

Կ. Պալեան

ԻՍԹԱՆԲՈՒԼ 1 ՄԱՅԻՍ

ԽԱՐԻՃԻՅԷ

Բէբիւպլիքէն նամ Ֆրանսրզ ղազէթասը, ղաեէթ տիգգաթա շաեան պիր պէնտ նէշը իթմիշ օլուպ, անրն պաշլըճա ճիւմլէլէրինի աթիտէ պէեան իտէրիզ։

Ֆրանսանրն պազը պիւյիւք շէհիրլէրինտէ էհալինին պիր գըսմը իսեանա գալգըշմըշ տրր.նէ՞ տիր պունուն սէպէպի։ Ումուսի գուրա ելէ վէ սէրպէսթ սուրէթտէ ինթիխապ օլունմուշ պիր գամարա, պու կիւնքի կիւն Ֆրանսանրն մալիք օլտուղու պիրիճիք նիզամը հիւքիւմէթ օլուպ, քեաֆֆէմիզ տախի, մէզքիւր հիւքիւմէթէ իթաաթա պօրճլու պուլունմագտաեըզ, վէ ասըլըզ, հէր նէ ճիհէթլէ նեազար օլունսա պիր ճինաեէթ տիր։

Պունու պիր իյիճէ իսպաթ իյլէտիքտէն սոնրա, պագալըմ Բարիս իսեանը նասըլ պիր վագրթտա պաշ կէօսթէրտի վէ պունուն սէպէպլէրինի անլամաեա թէճրիպէ իտէլիմ. սէպէպլէր բէք չօգ տուր։

Բարիս էհալիսի, մուհասէրէ հէնկեամընտա, պիր տագրգա պիլէ քէնտի գուվվէթի իւզէրինէ էՅՅիեէթ իթմէտէն տուր օլմատը, վէ տիւշմէնլէրիմիզին իգրարը իւզրէ, թամ պէշ այ, թէճաճճիւպ օլունաճագ պիր սապրըլըգալա թէհամմիւլ իյլէտիյի օլ աղը մահրումիեէթլէր, քէնտի թարաֆընտան վաթան ուղրունա պիրէր ֆէտաքեարլըգալար իտիլէր, վէ մէզքիւր ֆէտաքեարլըգալարը միւքեաֆաթը, Ֆրանսանրն սէլամէթ պուլմասը վէ տիւշմէնէնին տախի՞խարապ օլմասը օլմալը իտի։ Մէզքիւր գահրաման էհալի, Ժիւլ Ֆավրը աթիտէքի մէահէ շաեան քէլամլարընը թահսին իյլէմիշ տիր. «Գալէալարը մզտանն նէ պիր թաշ, վէ թօբրաղըմզտան տախի նէ պիր բարմագ եէր վէրիրիզ» վէ մէզքիւր վատ պօշա կիթմէյիպ, նօգթասը նօգթասընա անրն իճրասընտա պուլունուլագ տրր տէյի իւմիտ իթմէքտէ իտի. պիր տէ պիր սապահ, Բարիս էհալիսինէ հիշ պիր սուրէթլէ տանրշըլմագսըզրն, մէզէլէթի մուճիպ օլուճու սուրէթտէ պիր միթարէքէ ադտ օլունմուշ օլտուղուն պիլտիրտիլիր. իշթէ պունուն իլէ հիտտէթլէնմէեէիլք սէպէպ վէրիլմիշ տիր։

Սոնրատան ինթիխապլար իճրա օլունտու վէ թօբրաղըմզրն տէօրթտէ պիր գըսմրնը զապթ իթմիշ պիր տիւշմէն մուվաճէհէսինտէ, վէ պարպարլարրն հէր եէրտէ երզմրշ օլտուգլարը վէ իւզէրլէրինտէն հալէա տիւման չրգմագտա օլան վիրանէլիր մուվաճէհէսինտէ, քեաֆֆէյի ֆ րդալարրն պայրագտարլարը, եիւզլէրինի, պէօյլէ պիր միւքետտէր մէնզարէտէն էօթէեէ չէվիրիպ, ֆիթնէքեարլըգ իճրասընա գալգըշըրլար վէ քէնտի մագսէտլէրինէ վասըլ օլմագ վէ քէնտի տիվանէլիքլէրինի ճէպրէն գապու իթտիրմէք իչին վաթանրն ֆէլաքէթլէրինի այնի ֆըրսաթ ատտ իթտիլիր։ Բէօյլիւլէր, մուհարբէպետէն եօրուլարագ վէ հէր հալտէ սուլհ իտիմէսինէ թարաֆկիր օլանլարտան գանտըրըլարագ, քեաֆֆէյթէն, ղայէթ աղը ֆէնտաքեարլըգլարա սուլհ էլտէ իթմէյէ հազրը պուլունան ատամլարա գուրա վիրտիլիր, պէչինճի Հէնրիեի թախթա գուուտ իթտիրմէյէ չալըշըլաճաղը ալէնի սուրէթտէ վատ իթտիրիլմիշ օլան ատամլարա գուրա վիրիրլէր. Նիմտէ պունա պիղիմ սահիհ խապաթըմզ վար տրր, պիզ պունլարը պուրատա պիլտիյիմիզ հալտէ, նի՞չին Բարիստէ պիլինմէսին։

Շունու տաքի պէլիրիզ քի մէզքիւր ինթիխապլար իճրա օլունտուղու վագրթտա պէեազ սանճագլար եարբլմրշ վէ մէզքիւր սանճագլարտան պիրիսի, իսմինի վիրէպէլտիյիմիզ պիր գահվէտէ ալէնէն կէօսթէրիլմիշ տիր, պունլար Բարիսլիլէր պիլմէզլէր՞ մի տէյի զանն օլունուր։

Պու սէպէպտէն, Բարիսլիլէր, էսկի ուսուլին իպգասընա չալըշանլարրն ճահտ ու իգտամաթլարրը պօշա չրգարմագ իչին, գրրալ թարաֆկիրլէրինին ճէպր գուլլանմալարրնա գարշը գօեապիլիր ճէսուր վէ սէպաթը մէպուսլար ինթիխապ իյլէտիլէր, լաքին մէրգուման մէպուսլարտան չօղու, կէլիր կէլմէզ, իսթիֆալարրը վիրիպ եալրնրզ, քէնտի մէնֆաաթը շախսիեէսինի տիւշմէք վէ էսկի էօճիւնի չրգարմագ իչին վաթանը ունուտան պիր գամարա իլէ միւնասէպաթտա պուլունտուգլարրնա ութանտրլար։

Կարիպալտի լագրրտը իթմէք իսթէր եուհաեա ալրնրը, Ալիքթոր Հիւկո տախի լագրրտը իթմէք իսթէր, օնուն տախի աղղրնը գարարլար...։

Իշթէ պունուն իլէ, հիտաէթլէնմէյէ իքինճի սէպէպ վիրիլիր։

Պիրինճի եօլ ալրնտը, մէտհէ շաեան լաքին գուվվէթլի բրօթէսթօլարա բաղմէն սուլհ իմզալանտը, գրրալ թարաֆտարլարը սայրճա չօգլուգ վէ քիւսթախ տրրլար, պունլար, սօնրատան ճիւմհուրիեէթին եէրինէ քէնտիլէրինի կէչիրմէք իչին պիրիպիրլէրինի պօղմաեա գալգըշմաեա միւնթազրը օլարագ ճիւմհուրիեէթք պօղազլամագ իչին ինթիֆագ իտէրլէր, լաքին նասրլ քի պիր հայտուտ, քէնտի հայտուտլուղունու իճրա իթմէք իչին գարանլըգտան խօշլանրը, էօյլէ տէ մէպուսլարտան էքսէրիսի ըշրգտան գաշմագ իսթէրլէր, չիւնքի, աթլէտագ պօղուգլուղու մէրքէզի թէմիեէ իյլէտիքլէրի Բարիս, հէր չէյտէն էվվէլ, կէօզլէրինի գամաշլամթտրրրը պիր ըշրգ մէրքէզի օլուպ, օնա եագլաշմաեա ճէսարէթ խէմէզլէր...։

Պունլար օրմանլարրն ուսլուղու վէ ասլա պաեազը խալգ պուլունմամասը սայէսինտէ հիւքիւմէթի միւսթագիլէ ուսուլինի պիլա թէհլիքէ եէնիտէն իպգա իտէպիլիրիզ տիեէրէք, Ֆօնթէնբլօոա օթուրմագ իսթէմիշլէր տիր։

Մ. Թիէր քի տօղրու պիր ատամ արը վէ տիւշմէնին քէնտի վաթանընա վիրմիշ օլտուղու եարալարը գաբամագտան զիեատէ պաշգա պիր չէյ իւզէրինէ տիւշիւնմէեէճէյի զըմնընտա սէօզ վիրմիշ վէ հագգըը օլարագ. ճիւմհուրիեէթ էքսէրիեէթ թարաֆընտան գապու օլունմուշ տուր տէյի տիւշիւնմէքտէ տիր, Մ. Թիէր տէրիմ, ագրլըը պիր ատամ կիպի թէհլիքէյի կէօրտիւ վէ քէնտիսի, մէճլիսին քէնտի հագգըը մէրքէզինտէ, եանի Բարիստէ թէճէմմիւ իյլէմէսինի արզու իտէր իտի իսէտէ, չի ֆայիտէ քի, գուրա վասըթասըյլա, իթտաթ իթմէեէն էքսէրիեէթի, Բարիսէ կէթիրմէքլիյին միւմքին օլմատըղընը ֆարք ու ֆէհմ իտիպ, արգասընտան Վէրսայլա կէօթիւրտիյիւ գրրալ թարաֆտարլարընը քեամիլէն խօշնուտ իթմէքսիզին, ճէպրէն Բարիսի թէրք իթմէքլիյէ մէճպուր օլտու։

Պու սուրէթլէ Բարիս հագգընտա էՅՅիեէթսիզլիք կէօսթէրիլիր վէ քէնտի սէրպէսթեէթ եօլունտա օլան արզուլէրինէ հագարէթ օլունուր, էհալինին հիտտէթինի թահրիգ իտիճի սէպէպ պունուն իլէ օլտու իւչ։

Իշթէ պու սուրէթլէ մէճլիս Վէրսայլտա թէճէմմիւ իյլէտի, լաքին նէ՞ իշ կէօրմէքտէ տիր, հէնուզ Ֆրանսա թօբրաղըմզրն իճրասընտա օլունաուղու վագրթտա պէեազ սանճագլար եարբլմրշ վէ մէզքիւր սանճագլարտան պիրիսի, իսմինի վիրէպէլտիյիմիզ պիր գահվէտէ ալէնէն կէօսթէրիլմիշ տիր, պունլար Բարիսլիլէր պիլմէզլէր՞ մի տէյի զանն օլունուր։

Պու սէպէպտէն, Բարիսլիլէր, էսկի ուսուլին իպգասընա չալըշանլարրն ճահտ ու իգտամաթլարրը պօշա չրգարմագ իչին, գրրալ թարաֆկիրլէրինին ճէպր գուլլանմալարրնա գարշը գօեապիլիր ճէսուր վէ սէպաթը մէպուսլար ինթիխապ իյլէտիլէր, լաքին մէրգուման մէպուսլարտան չօղու, կէլիր կէլմէզ, իսթիֆալարրը վիրիպ եալրնրզ, քէնտի մէնֆաաթը շախսիեէսինի տիւշիւնմէք վէ էսկի էօճիւնի չրգարմագ իչին վաթանը ունուտան պիր գամարա իլէ միւնասէպաթտա պուլունտուգլարրնա ութանտրլար։

Կարիպալտի լագրրտը իթմէք իսթէր եուհաեա ալրնրը, Ալիքթոր Հիւկո տախի լագրրտը իթմէք իսթէր, օնուն տախի աղղրնը գարարլար...։

Իշթէ պունուն իլէ, հիտաէթլէնմէյէ իքինճի սէպէպ վիրիլիր։

Պիրինճի եօլ ալրնտը, մէտհէ շաեան լաքին գուվվէթլի բրօթէսթօլարա բաղմէն սուլհ իմզալանտը, գրրալ թարաֆտարլարը սայրճա չօգլուգ վէ քիւսթախ տրրլար, պունլար, սօնրատան ճիւմհուրիեէթին եէրինէ քէնտիլէրինի կէչիրմէք իչին պիրիպիրլէրինի պօղմաեա գալգըշմաեա միւնթազրը օլարագ ճիւմհուրիեէթք պօղազլամագ իչին ինթիֆագ իտէրլէր, լաքին նասրլ քի պիր հայտուտ, քէնտի հայտուտլուղունու իճրա իթմէք իչին գարանլըգտան խօշլանրը, էօյլէ տէ մէպուսլարտան էքսէրիսի ըշրգտան գաշմագ իսթէրլէր, չիւնքի, աթլէտագ պօղուգլուղու մէրքէզի թէմիեէ իյլէտիքլէրի Բարիս, հէր չէյտէն էվվէլ, կէօզլէրինի գամաշլամթտրրրը պիր ըշրգ մէրքէզի օլուպ, օնա եագլաշմաեա ճէսարէթ խէմէզլէր...։

Պունլար օրմանլարրն ուսլուղու վէ ասլա պաեազը խալգ պուլունմամասը սայէսինտէ հիւքիւմէթի միւսթագիլէ ուսուլինի պիլա թէհլիքէ եէնիտէն իպգա իտէպիլիրիզ տիեէրէք, Ֆօնթէնբլօոա օթուրմագ իսթէմիշլէր տիր։

Մ. Թիէր քի տօղրու պիր ատամ արը վէ տիւշմէնին քէնտի վաթանընա վիրմիշ օլտուղու եարալարը գաբամագտան զիեատէ պաշգա պիր չէյ իւզէրինէ տիւշիւնմէեէճէյի զըմնընտա սէօզ վիրմիշ վէ հագգըը օլարագ. ճիւմհուրիեէթ էքսէրիեէթ թարաֆընտան գապու օլունմուշ տուր տէյի տիւշիւնմէքտէ տիր, Մ. Թիէր տէրիմ, ագրլըը պիր ատամ կիպի թէհլիքէյի կէօրտիւ վէ քէնտիսի, մէճլիսին քէնտի հագգըը մէրքէզինտէ, եանի Բարիստէ թէճէմմիւ իյլէմէսինի արզու իտէր իտի իսէտէ, չի ֆայիտէ քի, գուրա վասըթասըյլա, իթտաթ իթմէեէն էքսէրիեէթի, Բարիսէ կէթիրմէքլիյին միւմքին օլմատըղընը ֆարք ու ֆէհմ իտիպ, արգասընտան Վէրսայլա կէօթիւրտիյիւ գրրալ թարաֆտարլարընը քեամիլէն խօշնուտ իթմէքսիզին, ճէպրէն Բարիսի թէրք իթմէքլիյէ մէճպուր օլտու։

Պու սուրէթլէ Բարիս հագգընտա էՅՅիեէթսիզլիք կէօսթէրիլիր վէ քէնտի սէրպէսթեէթ եօլունտա օլան արզուլէրինէ հագարէթ օլունուր, էհալինին հիտտէթինի թահրիգ իտիճի սէպէպ պունուն իլէ օլտու իւչ։

Իշթէ պու սուրէթլէ մէճլիս Վէրսայլտա թէճէմմիւ իյլէտի, լաքին նէ՞ իշ կէօրմէքտէ տիր, հէնուզ Ֆրանսա թօբրաղընը թէրք իթմիշ օլմատան Բրուսիլելլարը տիւշիւնմէքտէ՞ մի տիր, ասլա՝ —էհալինին սէատէթի հալինի տիւշիւնմէքտէ՞ մի տիր, ասլա վագիֆէսի տէյիլ— լաեըզրը գանունլար վագ իտէրէք, ախլէագ պօղուճու պիր հիւքիւմէթ ուսուլինին, հիւքմ իյլէտիյի եիրմի սէնէ զալֆընտա պիզիմ ազիզ Ֆրանսանրն պէօյիւք ֆէլաքէթինի մուճիպ օլարագ պօղմուշ օլտուղու վաթան վէ սէրպէսիյեէթ մուհասպէթինի եիւրէքլէրտէ վէ ֆիքիրլէրտէ եէնիտէն ճանլըսթմատա ճահտ իթմէքտէ՞ մի տիր։

Սօնրատան կէօրիւլէճէք տիր, լաքին շիմտիքի հալ, մէզքիւր մէճլիսին արզուլէտիյի վէ չալըշըզրը շէյ ճիւմհուրիյէթի էօլտիւրմէք տիր, պունտան պաշգա հիչ պիր շէյ իւզէրինէ տիւշիւնտիյի եօք...։

Մէզքիւր գարարրը, վէ իշ պու թէէսսիֆէ շաեան ինատրն նէէթիճէսի չօգ սիւրմէյիպ հիսս օլունտու, շէօյլէ քի ճիւմհուրիեէթին նասպ իյլէմիշ օլտուղու մէէմուրլար եէրինէ սայիրլէր կէչիրիլմէքտէ, վէ իմբէրաթօրլուղա խրամէթի իտէնլէրին քեաֆֆէսի, եախօտ տահա տօղրուսու եալրնրզ քէնտի քէսէ վէ գարնլարրնը տօլտուրմաեր տիւշիւնէն քեաֆֆէյի ֆըրգալարրն ուսուլի աթիքաեա իթտաթ իտէնլէրի, եավաշ եավաշ սուեուն էւզէրինէ չրգմագտա տրրլար, շէօյլէ քի շէհիր էմինլէրի, ժէնէրալլար, հաքիմլէր, բօլիս մէէմուրլարը, եէնիտէն քէնտի մէէմուրիեէթլէրինէ կէչմիշլէր վէ պու իշ պիթտիքտէն սօնրա, ճիւմհուրիեէթ էօմիւշ տիր...։ Չիտտէթլէնմէեէ տէօրտիւնճիւ սէպէպ։ Պունլար Բարիսէ էհալիսի իչին խօշնուտսուզլուղա պէօյիւք սէպէպլէր տիրլէր. պիր թագրմ մէքրուհ տէօիսէքեարլար, պու կիւնքի կիւն Բարիսի աեազա գալտրրմագ իչիւն մէզքիւր խօշնուտսուզլուգտան իսթիֆատէ իթմէքտէ տիրլէր, լաքին, մէզքիւր խօշնուտսուզլուգտան քի՞մ իսթիֆատէ իտէպիլիր վէ նէ՞ մագսէտ իլէ։ Պունու շիմտի պիլտիրէճէյիմ, լաքին էվվէլինտէն շունու թաատիգ իտէրիմ քի Բարիսին, հիւքիւմէթէ գարշը հագգը իշթիքեալարը պուլունմագտա իտի, չիւնքի էօյլէ սլմուշ օլմատա, սօրարրմ ագլը պաշընտա օլան ատամլարա, նիզամէն իպգա օլունմուշ պիր հիւքիւմէթէ գարշը մէյտանա չրգարբլան պիր իսեան, տիւշմէնին պիզէրի խարապ իթտիյի վէ հալէա թէհտիտ իյլէմէքտէ օլտուղու պիր վագրթտա, պու տէրէճէ տէհշէթլու սուրէթտէ քէսպի ազամէթ իտէ՞ր մի իտի։

Պէտպախթալըզմրզտան վագրա Բարիստէ պիր չօգ չարկրն պուլունմագտա տրր. պունլար, քէնտի մէքրուհ արզուլէրինի եէրինէ վարարրմագ իչին ֆուրսաթ պէքլէրլէր, վէ հէր նէվի ճինաեէթի իշլէմէեէ հազրը տրրլար, վէ քէնտիլէր իչին եաղմա, խրրսրզլըզ, վէ պինա վէ սայիր շէյլէրի աթէշէ վիրմէք, ատի շէյլէր տիր...։ պունլար, էհալինին էն պաեազը թագրմ տրրլար. վէ գա՞նղի շէհիրտէ պէօյլէ ատամլար պուլունմազ։ Շու տախի սահիհ տիր քի, մէրգուման չարկրնլարրն սայրը, էհալինին մրգտարրընա կէօրէ տիր. իմտի, Բարիսատէ 2 միլիօն նուֆուս պուլունմագտա օլտուղու հալտէ, պիր չօգ չարկրն պուլունմասը թէճաճհիւպ օլունաճագ պիր շէյ մի տիր։ Լաքին, պու կիւնքի կիւն կէօզլէրիմիզ իլէ կէօրմէքտէ օլտուղումուզ իսեան կիպի պէօյիւք պիր իսեանրն, քէնտի հագգը մէնֆաաթ վէ ղայէթ աշիզ տույղուլարրընտա ինճինմիշ օլան պիր էհալինին իշի օլտուղունու, ագրը պաշրնտա օլան գա՞նղի ատամ տէրք ու ֆէհմ իթմէզ։

Իհթիմալ տրր Բարիս, իսեան պանտէրասընը գիւշտա իթմէզ իտի. իյիտ վէ պէօյիւք նուֆուզ ու թէէսսիրլէրի պուլունան ատամլար, անրն հիտտէթինի թէսկին վէ էմրի իթթիտալ իւզրէ տավրանմասը իչին գանտրրապիլիրլէր իտի. լաքին, ֆէսատփիշէլէրին սէրկէրտէլէրի իչին պունտան էյի պիր ֆըրսաթ օլապիլի՞ր մի իտի, վէ հիւքիւմէթին, սապր ու թէհամմիւլինի քէսարիմէեէ չալըշտրզը պիր էհալիյի աեազա գալտրրմագ իչին պէօյլէ պիր էյի ֆըրսաթը էլտէն գաչըրտաեաճագլար տրր. պունլար, գարանլըգտա կիզլէնէրէք, էհլիրրզ ատամլարը՞ աեազա գալտրրմաեա չալըշըրլար վէ չօգ սիւրմէյիպ ուսուսի պիր իսեան պաշ կէօսթէրիր, աթէշ պաճաեը սարտրգտա, օնլար աթէշի տահա զիեատէ բաբլատրրլար. վէ այէվլէր վէ վիրանէլէր նէ գատար երզրլա, օլ գատար զատտար նիեէթ ու էֆքեարլարը մուվաֆֆագրեէթլէ պաշա չրգար։

Լաքին պու գատար վիրանէլէրին երզրլմասընտա վէ պու գատար գան աէօքիւմէսինտէ քիմի՞ն մէնֆաաթը օլապիլիր։

Շիւբհէսիզ, պունտա ճիւմհուրիեէթ թարաֆտարլարրընն պիր մէնֆաաթը օլամագ, չիւնքի ասլա մէտխալլէրի պուլունմաեան իշ պու թէէսսիֆ օլունաճագ իսեանրն. ճիւմհուրիեէթին պազը գալմասընը մէն իթմէտէն վէ գապուլ իթմիշ օլտուգլարը վէ էր եա կիճ զալէպէ իտէճէք օլան էֆքեարը իհթիմալ տրր պիր չօգ սէնէլէր կէճիքտիրմէտէն պաշգա պիր մուհասէնաթը օլամագ։

Պու ույղունսուզլուգլարը չրգարանլար, եա Բրուսիալելլար տրրլար, եա Պոնաբարթ թարաֆտարլարը վէ եախօտ գրրալ թարաֆտարլարը։

ՍՕՆ ՀԱՎԱՏԻՍԼԵՐ

ՖՐԱՆՍԱ

Վէրսայլ 12 մայիս

Քեաֆֆէյի պաթարեալար բայիթախթը թօբա թուիթտուլար, Ազնիէր եէնիտէն զապթ վէ Վանվր գալէտտը տախի հիւքիւմէթ ատաքիրի թարաֆընտան իհաթա օլունտու։

Բարիս 21 մայիս

15 պին դատրն սիլահլանմըշլար տրր.

Գօմիւն հէր նէ գատար Վանտամ տիրէյինի աշաղը ալմաեա գարար վիրմիշ իսէտէ հէնուզ մէզքիւր գարար ֆիիլէն իճրա օլունմամըշ տրր։ Շէհիրտէ գրթլըգ հիւքմ իյլէմէքտէ տիր։

Բարիս 11 մայիս

Իէմի բաբօրթօլար, տիւն ախշամ չէտիտ սուրէթտէ Մօնրուժ վէ Պիսէթր գալէալարը իւզէրինէ հիւճում իսիլմիշ օլտուղունու պիլտիրիրլէր, Նէթիճէսի հէնուզ նամալիում տիր։ Պինօ գաբուսունա գարշը Վէրսայլ ասաքիրի թարաֆընտան վագը օլան հիւճում կէրիեէ տէֆ օլունտու։ Մ. Բազտ, Կրուսէ, պէլէտիյէ մէճլիսլէրինին Լիւքսանպուրկտա թէճէմմիւ իյլէմէլէրինի թէքլիֆ իյլէմէքտէ տիր։ Բօսէլ տիւնքի կիւն ախշ ու կիրիֆթ օլունտու։

Բարիս 11 մայիս

Դավիէն պիլտիրիլտիկինէ նէզարէն, պու կիճէ չէտիտ սուրէթտէ Վանվր գալէասը իւզէրինէ հիւճում օլունմուշ վէ Վէրսայլ ասաքիրի թարաֆընտան զապթ օլունտուգտան սօնրա, սապահրոր եէնիտէն գօմիւն ասաքիրի եէտինէ կէչմիշ տիր։

Պու ախշամ չուեու պուլան պիր թէվաթուրա նէզաուէն, Վէրսայլ ասաքիրի, Վանվրրն տարիւլ ֆիւնունունու զապթ իյլէմիշլէր տիր։

Պու սապահտան պէրու չէտիտ պիր գավգա վուգու պուլմագտա տրր։ Մօնրրթու վէ Մօն Վալէրիէն. Բօէն-տիւ-Ժուր վէ Օթէօյլ թապեալարրընը չէտիտէն թօբա թուիթմագտա տրրլար, միլլէթ մուհաֆզ ասաքիրի մէզքիւր թապեալարտա տուրամամագտա տրրլար։ Տուպալար արթրգ ատէշլիթմէմէքտէ տիրլէր։ Վէրսայլ ասաքի-

րի քիւսթախանէ սուրէթաէ, Նէօյեի վէ Աղնիէր իւզերինէ հիւճում իյլէմէքաէ տիրլէր. պէօլիւք պօզան աօքէրլ(ր, տիւշմէնին նէ հալտէ պուլունտուզունու կէօրմէք իչին ճէսուրլուգլա, թա չօթ-Պըրիւեէր, Պիսէթր վէ Մօնրուժ էօնիւնէ գատար իւլէրլէմիշլէր տիր։

Գըլիւզրէ տիւնքի կիւն Միո, Վալէ վէ Մէրվօրէլ թարաֆընտան իսթինթազա չէքիլտիքտէն սօնրա, եէնիտէն Մազա մահզուսխանէսինէ իրսալ գըլընմըշ տըր։ Մ. Ֆելօքէ տախի գօմիւնիւն էմրի իլէ ախզ ու կիրիֆթ օլունտու։ Մ. Ցըլէսքիւզիւն ըրատէթի թահթընտա օլտուղու հալտէ պու կիւն ագտ օլունան պիր հարպ մէճլիսինտէ, լա Զէյլիւեա, Ցօմպրօվոքի վէ Վրօպլէոքի նաման ժէնէրալլար տախի հազըր պուլունմուշլար տըր։

Ըէվէլլ ղազէթասը, Մ. Բօսէլ վէ Մ. Ժիրարտէն Վէրսայլա կիթմիշլէր տիր տէյի Վանժէօր ղազէթասընըն վիրտիյի հավատիսի եալանա չըգարըպ, Բօսէլ հէր վագըթ Բարիսին գաբուլարը էօնիւնտէ, իսթիլալա խրտմէթ իթմէքլիյէ հազըր պուլունմուշ տուր տէմիշ տիր։

Վէրսայլ, 12 մայիս

Ասաքիրիմիզ, Իսի գարիեէսինտէքի Տէզ Օազօ մանասթըրը իւզերինէ հիւճում իտէրէք, անը զապթ իյլէմիշլէր տիր, ասըլար թարաֆընտան չօգ ատամ էօլմիւշ վէ էսիր թուսթուլմուշ տուր։ Պաթարեալարըմըզ, հալէա տէհշէթլու սուրէթտէ աթէշ իթմէքտէ տիրլէր։ Իլէրի վարմագ իչին իճրա օլունան ամէլիեաթլար սիւրաթլէ իլէրի վարտըրըլմագտա տըրլար։ Վանվր գալէասը քեամիլէն իհաթա օլունաճագ տըր։

Բարիստէն ալընան խապէրլէր, Շօէյլէր նամ միրալայըն ախզ ու կիրիֆթ օլունմուշ վէ Վէրսայլ հիւքիւմէթի իլէ իթթիֆագտա պուլունմուշ տուր տէյի ազվիեաթ թահթընա պըրագըլմըշ օլտուղունու պիլտիրիրլէր։

Մօնիթէօր, Իւնիվէր վէ սայիր տէօրթ ղազէթալար գաբաթըլմըշ տըր։

Գօմիւնին պիր պէեաննամէսի, պիր իթթիֆագը խաֆի զահիրէ չըգարըլմըշ օլտուղունու պիլտիրմիշ տիր. մէզքիւր իթթիֆագը խաֆինին պիրինճի ամէլ ու հարէքէթի, Իսի գալէասընընն թէրքի տիր. սօնրատան պիր գաբու թէսլիմ օլունաճագ իտի։ Գապահաթ սահիպլէրինտէն չօղու ախզ ու կիրիֆթ օլունտու։

ՍՈՒԼՀ ՇԱՐԹԼԱՐԸ

Պէրլին, 12 մայիս.

Մ. Պիզմարք, Ըէյչթակ մէճլիսինտէ սուլհ չարթլարընը չու վէճհ իլէ պիլտիրմիշ տիր։

Հիւքիւմէթ, Բարիսին զապթինտէն օթուզ կիւն սօնրա, իլք եարըմ միլեոն ֆրանքը, եա նագտ ագճէ եախօտ, Ինկիլթէրա, Պէլճիգա, Բրուսիա պանգա քեաղըտալարը եախօտ պիրինճի պանքէրլէր բօլիչալարը վիրէրէք էօտէեէճէք տիր։ 1871 սէնէսի դեկտեմբեր այը խիթամընտան էվվէլ տիկէր եարըմ միլեար ֆրանք տահա թէէտիյէ օլունաճագ վէ օլ վագըթ Բարիս գալէալարը թէրք օլունաճագ տըր։

Տէօրտիւնճիւ եարըմ միլեար ֆրանք, 1872 սէնէսի մայիս 1 ինտէ, վէ տիկէր իւչ միլեար ֆրանք տախի, 1874 սէնէսի խիթամընտա թէէտիյէ օլունաճագ տըր։

ԹԻԻՃԱՐԻՅԷ

Ալեքսանդրիա, 12 մայիս

Միալինկ Նիու Օրլէանս բամուղու, բէնա 75,8

Սարը 10,000 պալէա

Լօնտրա, 12 մայիս

Էսհամը Ումումիյէ	46 3/8
65 իսթիգրազը	64 1/4
69 »	53 3/8
Ֆրանսըզ ֆօնտասու	52 7/8
Իթալեա »	56 3/8

Ումում սուրէթտէ էյի պիր հալ քէսպ իթտիլէր։

Մարսիլեա 12 մայիս

Պուղտայ ղայէթ տուրկուն. իշ օլմամագտա բամուղուն եիւզիւնէ պագան եօգ, ֆիեաթլար աիւշմէքտէ եաբաղը ղայէթ գավի, չօգ արանմագտա

ԳԱԼԱԹԱ ԲՈՒՀՀԱՍԸ

Էսհ. ու. ապրիլ 30 Ախշամ գաբանտը	52
» մայիս 1 Սապահ աչլարը	52-1/40
» » տաթ 3 1/2	52-1/40
Իսթիգրազ 1863	319
» 1865	330
» 1869	271
Սօսիէթէ ժէնէրալ	10-7/8
Գրէտի » գուբօն քէսիք	11-1/40
Շըմէնտֆէր իսթիգրազը	125

ԱԳՃԷԼԷՐԻՆ ԲԻԱՋԱՍԸ 1 ՄԱՅԻՍ

Ինկիլիզ լիրասը	109—38/40
Ֆրանսըզ ալթունու	87—31/40
Բօլ	89—
Գրըմից ալթունու	51—1/2
Պէեազ Մէճիտիյէ (ֆտոգը	1—19/40
Պէչլիկ վէ մէթլիք (ֆրգը	105 8/40—105 1/2
Պագըր	117 1/4

ԳԱՏԸՆ ԹԱՅԻՖԷՍԻ ՍԷՐՊԷՍԹԼԻՅԻ

2.

Մանչեսթէր 1567 ինճի նէ-սխէսինտէն պէրլայէ

Գըզլարըմըզ, թա սինի սապավէթտէն էսիրլիք էօյրէնմէքտէ, վէ թա մէզարա կիրինճէյէ գատար, կէրէք քէնտիտէն պիւյիւքլէրին, վէ կէրէք էրքէքլէրին էլլէրինտէ էսիր գալմագտա տըրլար։

Գըզլարըմըզ վալիտէլէրի եանլարընտա, հէր կիւն պէչիքլէր, վէ պէչիքլէր իչինտէ, էլլէրի գօլլարը պաղը պիչարէլէր կէօրմէքտէ, վէ չօճուգ պիւյիւթմէքլիք, էօյլէ ճանավար զապթ իտէր կիպի, էլլէրինի վէ գօլլարընը, օրգը օրգը պաղլաեարագ օլուր գանն իտէրէք, վագթինտէ, այնի պարպարլըզը իճրա իթմէքլիկի էօյրէնմէքտէ տիրլէր։

Զէվալը մասումլարը, էօյլէ սրգը սրգըեա, գանը վէ գաթիլլէրտէն զիեատէ պաղլամագլըգտան մրբատ նէ՞ տիր. էկէր տիվանէլիյի գապուլ իտէրէք ինանմագ իսթէր իսէք, կիւեա, էօյլէճէնէ պաղլանմագ իսէ, գօլլարը վէ տիզլերի պիչիմսիզ օլուր իմիշ, էյրի պիւյրիւ օլուր իմիշ. ահմագլար, հիչ տիւշիւնմէզլէր քի, չօճուգլար տօղտուգլարընտա, բէք կիւզել չէքիլտէ պուլունտուգլարը հալտէ, մէկէրչի վալիտէլէրի բահմինտէ, պէչիքլէր վէ գունտագլարտա օլտուգլարը կիպի, էլլէրի վէ գօլլարը պաղը՞ մը պուլունմագտա իտիլէր. մէկէրչի օլ հիւսիւնլիւ վիճուտլարա, պաղըրտագլա՞ր սայէսինտէ մի մալիք օլտուլար. վէ պինապէրին, հիչ տիւշիւնմէզլէր քի, մէկէրչի պու գատար պինլէրճէ ճինս հայվանաթ վէ նէպաթաթ, քէնտի թապիի կիւզելիքլէրիյլէ պիւյիւմէքտէ իսէլլէր, պաղըրտագլա՞ր իչինտէ մի պիւյիւմէքտէ տիրլէր։

Տիւնեատա պունտանտա պիւյիւք պիր տիվանէլիք օլամազ, վէ պու տիվանէլիյի, օթուզ սէնէտէն պէրու, պիր գաչ տէֆա էհալիյէ խապէր վիրէն օլմուշ տուր. լաքին, տինէյէ՞ն քիմ տիր, գատընլա՞ր մը, հա՞չա, օնլար օլ գատար ճահիլ տիրլէր քի, էօյլէ նասիհաթլարը, պիր պագլա պագան ճատընը՞ն լտգըրտրսընը՞ն էն պաեաղրսը եէրինէ պիլէ գօյմազլար. բէտէրլէ՞ր մի. խա՛յր, չիւնքի օնլար տախի այնի ճէհալէթ քէնչէսինտէ պուլունտուգտան պաչգա, վազիֆէսիզլիքտէ իսէ բէք իլէրու կիթմիշ օլտուգլարընտան, «Ատամ սէնտէ, էօյլէ գատընճա իչլէրէ գարըշմագ լազըմ տէյիլ տիր, վարսընլար նէ եարարլար իսէ եարսընլար» տէյէրէք պիր թարաֆա չէքիլմէքտէ տիրլէր։

Միլլէթիմիզ իլէրու կիթմէքտէ տիր տէյէրէք, քէնտիմիզի ալտաթմագտա վէ սէվինմէքտէ օլտուղումուզ հալտէ, պիր քէրրէ տիւշիւնմէքտէ տէյիլիզ քի, հիչ պիր Քիւրտ, Ավշար, վէ հիչ պիր զալըմ վէ պարպար միւտախէլէսի օլմաեան խանէլէրիմիզ իչինտէ պիլէ, պիզզաթ քէնտի գանըմըզ վէ ճանըմըզ օլան մասումլարըմըզ, պիզզաթ պաղլամըշ օլտուղումուզ զէնճիրլէրտէն գուրթարմագլըզը իսթէմէեօրուզ. վէ պու չաչաճագ հալ, եալընըզ ճահիլլէրիմիզ խանէսինտէ հալէա մէվճուտ օլմաեաք, իլլա էն զիեատէ ալիմ վէ միւնէվվէր պէլլէտիկիմիզ ատամլարընը էվվէրինտէ տախի, հէյեէթի տալիյէսի իւզրէ, մէվգբյի իճրայէ գօնուլմագտա տըր։ Վէ պունատա չըգըպտա գարչը սէօյլէտի՞ն մի, «էէ՛յ, այ էֆէնտիմ պէօյլէ չէյլէր պիրտէն պիրէ օլմազ, եավաչ եավաչ» տիմէքտէ տիրլէր։

Հայտէ պաչգա իսլահաթլար իչըն գուվվէթ վէ գուտրէթ լազըմ տըր, չօգ չօգ փարա, վագըթ վէ զահմէթ լազըմ տըր, հալ պու քի պունտա եալընըզ պիր միւրատ իթմէքլիք իգթիղա իթտիկի հալտէ, օնու պիլէ իճրա իթմէմէքտէ իսէք, պունո՞ւն ոէպէպի նէ տիր, մէկէր պիզ, պիզզաթ քէնտիմիզէ վէ ֆամիլեամըզա պիլէ սէօզ կէչիրիպ վէ գանտըրմագլըզա միւգթէտիր տէյի՞լ միյիզ, էկէր տէյիլ իսէք. տիմէք տիր քի պիզ ինսան պիլէ տէյիլիզ, վէ տիմէք տիր քի պիզ, կէրէք թապիաթ թարաֆընտան, վէ կէրէք ինանլար թարաֆընտան պաչըմըզա կէլմէքտէ օլան պէլալարա վէ զուլումլարա, էսասէն վէ հէր ճիհէթլէ լաեըգ պուլունմագտաեըզ. իմտի, պու պէօյլէ օլտուղու հալտէ. արթըգ գալգըպտա, Սահմանադրութիւն, Հայաստան, ուսումնասիրութիւն, վէ ազատութի՞ւն պաղըրմագլըգ, ատէթա պիր չաչգընլըգ տէյի՞լ մի տիր։

Իմտի, թէքրարէն սէօյլէրիզ, պօշ լագըրտը լազըմ տէյիլ տիր, նիյէթիմիզ սահիհէն իլէրու կիտիպ ատամ վէ թէրպիյէլի միլլէթ օլմա՞գ մը տըր, տէյի՞լ մի տիր, էկէր նիյէթիմիզ ատամ օլմագ իսէ, էօյլէ եավաշ եավաշ, մավաշ մավաշ ճատը գարըլար լագըրտըլարը պէր թարաֆ իտէրէք, իլէրու կիթմէքլիյին, պարի Քերականընը օլսուն էլէ ալալըմ, վէ օնուն տախի եալընըզ եիւզիւնէ պագարագ վագըթ կէչիրմէյիպ, իլլա օգուեուպ էզպէր իտէլիմ։

Զէվալը գըզլարըմըզ, պէչիք եանլարընտա, էսիր օլմագլըզը, վէ եախօտ էսիր պիւյիւթմէքլիյի կիւզելճէ վէ հէր պիր էթրաֆըյլա էօյրէնտիքլէրի մխիլլու, բէք եագընտան օլմաեան քիմսէ իլէ կէօրիւլմէմէյի, քիմսէ իլէ գօնուշմամաեը, վէ քիմսէ իլէ կէզիպ էյլէնմէմէյի տախի էօյրէնմէքտէ տիրլէր։

Պիր ատամ գըզ մը տըր, օնուն իչին չօգ չէյ հուտուտ իչինտէ տիր, չօգ չէյ աեըպ տըր, վէ չօգ չէյ եասագ տըր, օնտա իրատէյի ճիւզիյէ եօգ տուր, էֆքեար եօգ տուր, բէյ եօգ տուր, հիւքմ ու գարար եօգ տուր. հէր եէրտէ վէ հէր իշտէ պաչգա պիրիսինին քէյֆինէ պաղը օլմալը, վէ պիր սուրէթ հալինտէ պուլունմալը տըր։

Գըզլարըմըզին չօճուգլուգ վագթի կէչտի վէ տէլիգանլըգ. վէ պինատէն ալէյհ էվվէնմէքլիք վագթի կէչտի մի, էսիրլիյի պիւթիւն պիւթիւն թագվիյէթ պուլուր, արթըգ օնտան սօնրա եասագլարը, աեըպլարը, վէ գօրգմագլըգլարը ասեըսը տահա զիեատէ արթըրըլըր. վէ պու տա նիյէթսիզ տէյիլ տիր, իլլա պիր պիւյիւք նիյէթէ մէպնի տիր, չիւնքի, օլ կիւնէ գատար էվլատ իտի, արթըգ օնտան սօնրա մալ տիր, վէ հէմ ատ-Բուլբէ պէր մալ տիր, սահիպինին քէյֆինէ թապի տիր, քէնտի բէյ ու էֆքեարընը պէեան իթմէքլիյէ սէրպէսիյէթի օլմասընը չէօյլէ տուրսուն, էվվէնմէք լագըրտըսը իթմէք, վէ չու եա պու տէլիգանլըեը ալըրըմ վէ եախօտ ալամ տիմէք, մահացու մեղք (միւհլիք պիր կիւնահ) տիր, էօյլէ չէյլէրի պիլմէք, վէ լագըրտըսընը իթմէքլիք հագգը, անճագ պաչգալարա բաճի տիր, զանն իտէրսին քի, էվվէնէճէք, վէ էօյիւպ կիտէնէ գատար էրքէք իլէ մուհապպէթ իտիպ կէչինէճէք օլան գըզ օլմաեըպ, իլլա պաչգալարը տըր. հաթթա, էօյլէ լագըրտըլարա կիրիչմէք տէյիլ, գաբուտա վէ եա բէնճէրէտէ տուրուպ տա, ալաճաղը գօճանընը պիր քէրրէ եիւզիւնիւ կէօրմէքլիյի արզու իթմէք պիլէ աեըպ տըր, նամուսսուզլուգ տուր։

Միլլէթիմիզ իլէրու կիթմէքտէ իմիշ, իսթէրսէնիզ, հայտէ խաթըր իչին ինանալըմ, միլլէթ աէնիլէն վիճուտի թէչքիլ իտէն վալիտէ տիր, վէ պիզ իսէ վալիտէլիք գըզլարը, թա էվվէլինտէն մալ վէ էսիր տէյի սաթմագտաեըզ, վէ հաթթա, չիմախլէրտէ, մէտէնիյէթտէ խայլիճէ իլէրու կիթմիշ օլտուղումուզտան, սաթաճաղըմըզ մալի միւշթէրի ալտանըպտա ալընը իչին, իւթէթ փարա, եանի տրախումա պիլէ վիրմէքտէյիզ. վէ պիրտէ ութանմատան, կիւեա պիւյիւք պիր չէյ եաբմագտաեըզ կիպի, ալէմ տուրսուն վէ կէօրսիւն իչին, պինլէրճէ ղուրուշլար սարֆ իտէրէք, տիւյիւնլէր եաբմագտաեըզ. օ իսէ, ալըպ սաթտըզը, տաղը տիլի եօգ պիր մախլուգ տուր, բէյ ու էֆքեարը եօգ պիր էշեա տըր։

Էօյլէ պիր մալտէն վէ եախօտ ճարիյէտէն տօղան նէ՞ օլաճագ տըր, օնուն պիւյիւթտիւկիւ չօճուգ նասը՞լ թալիմ ու թէրպիյէ ալաճագ, վէ գարտէ վէ էֆքեար էօյրէնէճէք տիր, վէ օնլարըն թէչքիլ իտէճէքլէրի միլլէթին, օնլարտան ֆարղլարը՞ նէ օլաճագ տըր. պուրալարընա տիգգաթ լազըմ տըր, լաքին, չիմտի տիգգաթ իտէճէք վագըթ տէյիլ իմիշ, չիւնքի հէնուզ միլլէթ խամ իմիշ, եավաշ եավաշ եէթիշիպ վագթի կէլէճէք իմիշ. հէր ատամ, ասլա խարիճտէն պիր մանի օլմասընը հալտէ տախի, քէնտի հիւսնի բիզասլա, պէօյլէ եապանիճէ գապալըգլարա, քիմսէնին հուտուտ կէօթէրէմէտիկի պիր եավաշ եավաշ լուղէթինէ էսիր օլարագ, տէվամ իտտիպ կիթմէլի իմիշ։

Ցեվամ

ՏԱԽԻԼԻՅԻ

ՍՕՍԻԷԹԷ ԺԷՆԷՐԱԼ

Մէզքիւր շիրքէթին ալթընճը սէնէլիք մէճլիսի, բէնչէմպիհ կիւնիւ, Մ. Ժօրժ Զարիֆինին բիասէթի թահթընտա պուլունմուշ օլտուղու հալտէ, Գամմօնտօ խանընտաքի Շիրքէթ տայիրէսինտէ վուգու պուլմուշ տուր։

Հէպսի պիրտէն 20,000 գատար սէհիմ սահիպլէրի օլան գըրդ եէտի նէֆիլ ազալար մէզքիւր մէճլիստէ հազըր պուլունմուշլար տըր։

Մ. Ստէֆանօվիչ, Մ. Ստէֆանօ Բալի, Մ. Զարիֆի, Մ. Պալթաժի, Մ. Թուգինի, Մ. Խրիսթաքի, Մ. Տիմիթրագօբուլօ, Մ. Գլատօ, Մ. Բսիխարի, Մ. Գարաբանօտ, Մ. Սթէնիօ, Մ. Ըէվէլաքի, վէ ումումի տիրէքթօր Մ. Վըլասթօ, վէ սայիր միւթէպէր զաթլար տախի, մէզքիւր մէճլիստէ հազըր պուլունմագտա իտիլէր։

Ըէյիս Մ. Զարիֆի 1870 սէնէսինին բաբօրթօսունու օգուտու։

Մ. Զարիֆի, 1870 սէնէսինտէ, պէօյիւք պիր տէվլէթին ֆէլաքէթի ազիմէսինի մուճիպ օլան հալլէր իլէ, ագճէճէ մուամէլաթլարընը պիւյիւք միշքիւլաթլարա տիւշար օլմուշ օլմալարընտա տախի, մէզքիւր շիրքէթին, կէչէն սէնէ քինտէն զիեատէ Թիճարէթ չըգարմըշ օլմասընը իֆթիխարէն պէեան իյլէմիշ տիր։

Մէզքիւր Շիրքէթին, խազինէյի ճէլիլէ վէ Հիւքիւմէթին սայիր տայիրէլէրի իլէ օլան ագճէճէ մուամէլաթը, 1869 սէնէսինտէ 497,194 Օսմանլը լիրասընա պալիզ օլմուշ իքէն, 1870 սէնէսինտէ 685,460 լիրաեա չըգմըշ տըր։

Լաքին գամպիօճա օլան մուամէլաթը տախի, 1869 սէնէսինտէ 3,476,054 Օսմանլը լիրասընա պալիզ օլմուշ իքէն, 1870 սէնէսինտէ իսէ, 3,274,725 լիրատան զիեատէ օլմամըշ տըր։ Վէ պունունտա սէպէպի, Էվրօպանըն բօլիթիգաճա գարըշըգլըզընտան նաշի, զայէթլէ էմրի իթիտալ իւզրէ տավրանըլմըշ օլմասը տըր։

Շիրքէթին, կէրէք մէզքիւր մուամէլաթլարտան վէ կէրէք սայիր մուամէլաթլարտան, 1870 սէնէսինտէ օլան սաֆի թիճարէթի, 159,997 Օսմանլը լիրասընա պալիզ օլմուշ տուր։

Իհթիեաթ իչին արթըրըլան ագճէ, 1869 սէնէսինտէ 122,110 լիրա իքէն, պու սէնէ մէզքիւր մէպլաղ 144,515 լիրաեա չըգաճագ տըր։

Մէզքիւր հիսապտան անլաշըլտըղընա կէօրէ, Սօսիէթէ Ժէնէրալ շիրքէթի, 1870 սէնէսի զարֆընտա, քէնտի հիսսէտարանընա եիւզտէ 14½ թիճարէթ չըգարմըշ տըր։

—Պապը ալի նէզտինտէ եէնի Ֆրանսա սէֆիրի նասպ ու թայէրին օլունմուշ օլան Մ. տը Վօկէ ճէնապլէրի պու կիճէ Տէրսաատէթէ միւվասլէթ իյլէմիշ տիր։ Սէֆիրի միւմաիլէյհ ճէնապլէրի կիճէյի վաքօրտա կէչիրմիշ վէ պու կիւն տախի տօղրու Թրապեատաքի Ֆրանսա սէֆարէթխանէսինէ կիթմիշ տիր։

—Էրէյլի քէօմիւր մատէնլէրինի, Հիւքիւմէթի սէնիեէտէն սաթըն ալմագ իչին, Լօնտրատա պիւյիւք պիր շիրքէթ թէչքիլ իտիլմէքտէ օլտուղու, անլաշըլմըշ տըր։

Իքի նէֆէր ինկիլիզ միւհէնտիսլէր,

մէզքիւր մատէնլէրն պիր իյիճէ կէօզտէն կէչիրմէք իչին։ Էրէյլէր կիթմիշլէր տիր։

—Պու կիւն Տօքթօր Շիշմանեան էֆէնտի իլէ սայիր իքի նէֆէր զաթ՝արրն Հակահասունեանլար Բարաֆքնտան, Զաթը հազրէթի սատարէթբէնահի սահիխանէսինէ կիտէճէքլէրի իշիտիմիշ տիր։

—Իզմիտտէն պիր սաաթ մէսաֆէտէ քեայէն Քուլաբիա նամ պիր գարիեէտէ, վագոնիրլէ գիր Էրմէնի, տինի խալամիէէի գապու՝ իյէմիշ իմիշ. մուսխաբէն էօյէճէյի սրրատա, պունա նէտամիր կէլիպ, Յիսուս Քրիստոս հազրէթլէրինն իսմի զիւլճէլաբնը զիքր իտէրէք, պիւլէնտ ավազ իլէ աֆվլրգ տիրէմէէ պաշլամշ իսէտ, Իսրամար պունու թէրք իտիպ, Եանինա ուղրամամշլար, վէ Նիհամեէթ էօրիսաբ իքի կիւն մէյտանտա գալտրզր տան, Հաքի խրսրմ վէ ագրապալարը գալտրրգ տէֆն իյլէմ չէր տիր։ (Անաքնէլ)

—Իզմիր Էրմէնի մէտրօրօ իտիյինէ պունտան էվվէլճէ Նապ օլունմուշ օլան ֆագիէթլու ֆէթանէթլու Ղերսես էֆէնտի հազրէթլէրի, տարին 12 Թարիխի Իզմիտտէքի Ռում մէքթէպլէրինէ զիեարէթ իտէրէք, շակիրտանա պիր թագրմ բէտէրան էօյիւտվէ նասիհաթլարտան սօնրա, «չօճուգլար, պու սէգին անա իսանրնրզ (Եունան իսանը) ազլ ու ֆիրասէթ իտազինէս օլտուգու իչին թահսիրինէ տէվամ իթմիյիսինիզ։ տիմէսինին իւզէրինէ, Եէրիտէն սինեօր Զ. Բանաեօթիտիս, թօքտան պիր Նուբար իրատ իտուս։ Էֆէնտիյի միւմայիէյնէ թէշէքքիւր իյլէմիշ, վէ Էֆէնտիի միւմայիէյնէ, հազգրնտա օլան թէգրիմաթր ֆայդա իչին մէմնուն օլարագ ազիմէթ իյլէմիշ տիր։

Ֆազիէթլու Ղերսես էֆէնտի հազրէթլէրինին խոթբատ ու գապիթիեէթինի խասքէօյտ քի Շահնազարեան վէ Նուպարեան մէքթէպ նազարէթինտէն տախի թանրրզրմրզտան, Իզմիր էբարհիասը Էրմէնի էհալիսինի թէսրիք իտէրիզ քի պէօյլէ ֆազլ ալիմ վէ հալիմ պիր մէթրօրօթ նապիլ օլապի միշլէր։ (Ռէզա)

ԼԱԹԻՖ

Տիօժէնամ էտէպսիզլիք, արսրզլրզ, վէ չարկրնրզ դաղէթասրնրն թիւրքճէ. սի, ան պէշ կիւն իչին գաբատրմրշ իտի, պու կիւնլէրտէ միւտէթի մէզպուրէ թէքմիլ օլարագ թէքքարէն չրգմահա պաշլատրղնտան, վէ գույուզ ածրսրնր չրգարմագ իսթէտիկնտէն, ալէյհիմիզտէ, Եինէ հարհարլրզ իյլէմիշ, վէ պուրնուսմուզ իլէ գուլաղրմրզտան ըսրրմագ իսթէմիշ տիր։

Պու դաղէթանրն քիւյհան չարգնլրզ մուէյլիֆ էֆէնտիլերի, նասրլ քի իրանիմէքտէ տիրլէր։ պիր դաշ փարա էթմէք մարաբ չրգարմագ իչին, էհալի էլէնտիրմէք իսթէմէքտէ տիրլէր, վէ պու հաֆթա օտամրզա, իրի պունմուզու վէ գուլագարրմրզը քէսմէք, վէ իւճէթինի արմագ իւզրէ, տալի թիմիզ մուճիպինճէ, վէ մանթպուսաթա իթաֆ սրզրրզնա տէվամ իտէրէք, պիր գաշ մագասար կէթիրմիշ իսէ տէ, հէմ բէք ուֆագ օլուպ, վէ հէմ տէ բէք քէօր օլտուգլարրնտան, կէրիկէօնտէրմիշլիզ տիր, վէ պու կիւն Լարրն կէթիրէճէկի պիրա իուշորճա վէ քէսկին մագասլարրնա պէք լէմէքտէտիր։

Ամանրը քի պիգիմ Գասապ օղլու, պու տէֆա պէրի, կէթիրէճէկի մագասլարրգյա մէմնուն իտէրէք, լութֆուն ի սանրմրզա նայիլ օլաճագ տիր։

ԷՕԼՄԻՒՇ ԵԻՒՐԷՔ

ՊԻՐ ՊԱՍԹԻՑ ՀԻՔԵԱՅԷՍԻ

ՊԱՊ 2

ՄՕՆՍԻԷՕ Լ'ԱՊԷ

Մանղոսէն 1568 էնէջ նէսխէ-էնտէ պ-էբայէ

Ապէ Լաթուր խաֆիֆճէ վէ խօշնուտլուգ ալէամէթի իզհար իտիճի սուրէթտէ կիւլտիւ։

—Եախօտ տուա իթմէքտէն իսէ, մագսէտինին հուսուլինէ տահա զիեատէ պիր գօլայլըգ վիրմէք իչին պուրատա գալբրրմ, վէ Լանտրինին մաշուգատ եանընտա, մէրգումուն եէրինի թուրթանագ դատար վագրթ գաղանատան իչին, անը պուրատա ալրգօրում։ Նապ՞լ, պու թէտպիրտէն խօշլանը՞ր մրսրն։

—Մէրգումէ, բէք պիկիւնահ կէօրիւնմէքտէ տիր, տէտի Սէն Վայրի դայէթ ալչագ սէպլէ վէ տալզընճա պիր թէրէտտիւտ իւզրէ։

—Նէ՞, բէք պիկիւնահ մը տրր, տէտի Ապէ Լաթուր տախի մէրգումուն քէլամրրնը իզթիհդա իտէրէք. հը՞, գատրն թայիֆէսինին էն զիեատէ հայրէթտէ գալընանագ իտասէլէրինտէն պիրիսի տախի, պիկիւնահ կէօրիւնիւշլերի հալի տիր։ Մէկէրչի, հալի վագթի եէրինտէ օլան պիր ատէմ գրզը, պիր Ֆրանսրզ քիպարզատէսինին իւնսիեէթի տօսթանէսինի բէտտ իտէպիլի՞ր մի։ Հաչրգ քի, պէն տախի սէնին կիպի պիր քիպարզատէ տէյիլ իմ։

—Անճէպա քիպարզատէ օլա իտին, նէ եաբանագ իտին։

—Գաթէրին չօգ տիլպէր պիր գրզ տրր, տէտի Ապէ, վէ պիրազ տիւշիւնտիքտէն սօնրա, նակէհան զիհնինտէ եէնի պիր թէֆքքիւր տօղմուշ տուր կիպի, Ատուր պագարմ. զանն իտէրիմ քի, պու հայիտտէ տախի մէրգումէ իլէ պիր իւնսիեէթ բէյտա իտէպիկճէյիմ տէյի իլավէ իյլէտի։

Ապէ Լաթուր պունու սէօյլէտիքտէն սօնրա, գաբուեա տօղրու պիր ատրմ ալար։

—Օէ՞ն մի իւնսիեէթ բէյտա իտէճէքսին պաղբրտը Սէն Վայրի հիտտէթիճէ պիր թարգ իլէ, խա՛յր, Ալլահ իթմէսին քի պէօյլէ պիր թէճրիպէյէ գալէրսաբն։ Վատինի իճրա՝ էյլէ. վէ Լանտրիի պուրատա ալը գոյ. իշթէ պէն կիսէյօրում։

Գօնթ տը Սէն Վայրի, հիտտէթինտէն նաչի եիպիւ նակէհան գրզարմշ օլտուգու հալտէ, տճէլէ իլէ մէզքիւր իշ տայիրէսինատէն տիշարը չրգտը։

Մօնսիէօ լ'Ապէ Լաթուր, չէտիտ պիր զարպ իլէ ալթունտան էնֆիյէ գութուսունուն գաբաղրնը գաբատրգտան սօնրա, եինէ քէնտինէ մախսուս օլան պիր նէվի խաֆիֆ կիւլիշինիւ թէքէրրիւր էյլէտի. լաքին, պու տէֆաքի կիւլիշիւ, ուղունն պիր կիւլիշ իտի։ Մէրգումուն կէօղէրի, Սէն Վայրինին տրգասրնտան գաբանմշ օլան գաբուեա պագարագ, պիր նէվի խօշնուտի իւզրէ բարլամաեա պաչլատը։

«Էվվէթ, Գօնթում էֆէնտիմ, էվվէթ, պիպզաթ քէնտիմ մէրգումէ իլէ իւնսիեէթ բէյտա իտէճէյիմ տիր։ Վագտա, սէն մէրգումէ իլէ էվվէնէճէքսին. լաքին, անճագ սէնին բիրթպէն վէ վարիսաթրն սաեէսինտէ մէզքիւր մագսէտինէ վարլ օլաճագրն տրր։ Պէնիմ Գօնթում, մէրգումէ բէք տիլպէր տիր, վէ սէնին օլաճագ տրր, լաքին սէնին վասրթան իլէ, պէնիմ տախի օլաճագ տրր։ Ինսանլար քէնտիէրինի գուլտանճագ գատար չէյթանլրզլարը պուլունան ատէմլէր էլինտէ նէ՞ ալէա ալէթլեր տիրլեր։»

Ապէ Լաթուր, քէնտու քէնտույէ պունլարը սէօյլէտիքտէն սօնրա, պիր բարմագ տօղուսու տախի էնֆիյէ չէքտի։

ՊԱՊ 3.

ԱԼԸ ԳՕՆՄԱԳԼԸԳ

«Ամվ իտէրսինիզ էֆէնտիլէր. պէն—լաքին Մօնսիէօ լը Գօ՞նթ նէրէտէ տիր»։

Բօպէրթ Լանտրի թէքբարէն քէնտի իշ մահէլլի տայիրէսինէ ավէթ իտիպ Սէն Վայրիի մահէլլի մէզպուրտա կէօրմէտիքտէ, մէզքիւր սիւալի իթտի։ Ապէ իսէ, Ատէլէթ սանէմ իւզէրինէ տօղրու էյիրմիշ օլուպ, մէզքիւր սանէմին էն կիւզէլ թարֆիր գանդիսի օլմասրնա գարար վիրմէքլիք իլէ մէշղուլ պուլունմագտա ալը կիպի կէօրիւնմէքտէ իտի. վէ մէզքիւր սիւալ պիր տահա թէքէրրիւր օլմասրգճա ճէվապ վիրմէտի։ Պատէհու, աղրը աղրը վէ էթրաֆա պաղմագտրզը։

«Մօնսիէօ լը Գօնթուն խաթրրնա, հէման, օլ անտէ իճրասը լազը՞ կէլէն ուֆագ պիր շէյ տիւշտիւ, տէտի. վէ պէնի եալրնրզ պրրագար քի, քէնտիսի ավտէթ իտէնէ տէկին սիդէ պաշ աղրրսը վիրէյիմ» տէյի։

Լանտրինին անընտա պիրտէնպիրէ պիր գարարթը մուշահէտէ օլունտու։

—Կէօրիւնիւր քի մէզքիւր շէյի նակէհան տէրիսաթրը իթմիշ տիր։

—Եվվէթ, պիրտէն պիրէ տէրիսաթրը իյլէտի։

—Ակ վագրթտան ավտէթ իտէճէ՞ք մի տիր։

—Բէք ազ վագրթտան կէլիր տէյի մէմուլ իտէրիմ։ Վագտա, պաղը սաչմա նէվինտէն օլան հալէր, քէնտինի օլ գատար ուզագլարա տախի կէօթիւրէպիլիրլէր քի, պուրատա քէնտինի պէքլէյէն տօսթլար պուլունմուշ օլմասրնը տախի ունուտապիլիր։ Կէօրի՞սեօրմուսունուն տօսթում, Մօնսիէօ լը Գօնթ կիպի օլան քիպարզատէ էֆէնտիլէրին պէլէյիշլերի. քէնտի քէյֆիլէրինէ դաչէթլէ մուվաֆրգ սուրէթտէ ույտուրուլմուշ տուր։ Պիրիմ կիպի զէվալլրլարրն իսէ, եիւրէքլերի եանմագտա իքէն, եուղլերի, պիր կիւլիւմսէյիշ կէօսթէրիրլէր։ Լաքին, զարրը եօգ, պիզ տէ ալազը ինթիգամ իտէրիզ։

—Նէ՞ սուրէթլէ։

—Իզպանտուա, սրրթրնը պիզէ չէվիրտիքտէ, արգասրնտան կիւլէրիզ. եախօտ էմին պիր մահէլլտէ պուլունտուզումուզտա, քէնտինէ չագրլ թաշլարը աթարրզ։

—Նէ տիմէք իսթէտիյինիզի անլաեամաեօրում։

—Անլա՞եամաեօրմուսունուզ։ Զօգ իյի, լաքին, պիր կիւն անլաեաճապսրնրզ տրր. պու ճիւմլէ իլէ, արթրզ չագալարը պէրթարաֆ իտէրէք. սէնին սանէմինի էլէ տալրում—հագրզաթէն, էվվէլինտէն քէչի իթմիշ օլտուգում կիպի, հայրէթտէ գալընանագ պիր եարբլրշը վար տրր։

—Եօգտա, էվվէլինտէն էօյլէ սէօյլէմէքլիյի գուրմո՞ւշ մու իտինիզ։

—Խա՛յր, խա՛յր. նամուսում իւզէրինէ սիպլի թէպրիք իտէրիմ քի, հաղրզաթէն զաչէթ ուսթալրզլը պիր սանէմ եարմրշսրնրզ տրր. շու կէօսթէրիշտէ, զանն իտէրսին քի, պիր էօմր վար տրր. վէ հէման ճան տախի վար տրր տիյէպիլէճէյիմ։ Շու սանէմտէ, գուվվէթի վէ աթէշի պիր հէյեէթ մուշահէտէ օլունուպ, Ատալէթին, սրրթ պիր իսմտէն զիեատէ պիր շէյ օլմասրնը, վէ մէզքիւր Ատալէթին, ինսանլար էօմրիւնտէ տայիսա հարէքէթ իտէն պիր բուհ օլտուգունու, պիպզ տէրիսաթրը իթտիրմէքտէ տիր։ Իչթէ պագասնա. պիր էլինտէ հագգանիյէթի թարթաճագ օլան պիր թէրազի պուլունուպ, հայրէթտէ գալրնաճագ պիր տօղրուլուգլա տէնք կէլմէքտէ, վէ պիզէ բուհուն պիթարաֆիրզրնը տէրիսաթը իթտիրմէքտէ տիր։ Իչթէ օպիր էլինտէ տախի խանչէր պուլունմագտա տրր—Ա՜հ, պէն խանչէրի սէվմէմ, վէ պու խանչէր իսէ, պիրազ պիպյիճէք տախի պուլունմագտա տրր։

—Եվվէթ, լաքին քէօրիւնտէն քէսէճէք օլտուգու քէօթիւլիք ազանը տախի պիպյիք տիր։

—Հագգրն վար տրր. լաքին, պիրազտա գիեատէճէ ղազազ ալէամէ՞ի կէօսթէրմէքտէ տիր։

—Եվվէթ, լաքին ատալէթ տախի պազը տէֆա զազազ կէօսթէրիր։

—Օլ տէտիյինիզ ատալէթ թարզը. ախը ինթիգամ եօլունտա օլան ատալէթ տիր։

Մէրգում օյմանը, Ապէնին, Գամթէրինին քէլամրրը թարզոնտա օլան սէօյլէյիշինտէն ուեանտը, վէ քէսբին պիր պագըշլա, անրն ճէմալինի կէօզտէն կէչիրտի։ Բօպէրթ էօյլէ պիր վագրթտա եաշամագտա իտի քի, ֆէնտա տիւշիւնիւրմիւշ օլան պիր գաչ սէօզ, եախօտ իյի տիւշիւնիւրմիւշ օլան պիր գաչ հագրզի սէօզլէր. պիր ատէմին բօլիսկ ատթրլմասրնա. վէ պէլքի. Պասթիյ գալէասրնրն մահպէսինտէ պիր մէզարա կէօմիւլմէսինէ տախի սէպէպսիզէթ վիրէպիլիրլէր իտի. չիւնքի, ֆէնալրզ ճիհէթի իլէ, տիւնեա իւզէրինտէ էմնալի կէօրիւլմէմիշ օլան օլ վագրթքի Ֆրանսա քիպարզատէլերի հիւքիմէթի, էհալիսինին տայիսա ատի պիր հալտէ գալմալարը, վէ աեագ ալթրնտա չրզնանմալարը. վէ բուհուզ վէ մաքինավարի պիր իթտաթ թաշը ալթրնտա էվլիմլէրի գաթէսինի պագը սագլամագլրզը, բէք պիպյիք տիգգաթլա կէօզէթլէսէքտէ իտի։

Կիւմիւշ գաշրգլը սուֆրալարտա պիպյիվիշ օլան մէրգուման քիպարզատէ էֆէնտիլէր. տիւնեա իւզէրինտէ քէնտի կէօզլէրինի աչարգլարը վագրթ. քէնտիլէրին մախսուսի զէվգ ու սէֆալարը իչին եարատրմշ պիր տիւնեա. վէ քէնտի արզուլարրնը եէրինէ վարարրմագ իչին բէք նէզաքէթլէ սէօյլէնմէյի վագրթ էրքէք վէ գարը թէսմիյլ օլունապիլճէք պիպյիք պիր մախլուգաթ գալապալրզը կէօրմիշլէր իտի։ Լաքին, արատան պիր գաչ սէնէ կէչտիքտէն սօնրա, հէնուզ տօղմուշ պուլունմահան մատամ Պիսօթին (գաթլ իթմէք մաքինաը), քէնտի իթիգատարրնրն եանրշ օլմասրնը քէնտիլէրէ կէօսթէրմէք, վէ էպէտի սուրէթտէ թէքբարէն գաբատագ իւզրէ, անճագ պիր տագրգա իչին քէնտի կէօզլէրինի աչաճագ իտի։

Օ, հէնկեամտէ, չիշմանլանմրշ վէ գուվվէթտէն տիւշմիւշ օլան Օնպէչինճի Լուի, քէնտի արսրզ սէրայտարլարը իլէ պէրաբէր, Վէրսայլտա պուլունմագտա իտի, վէ հէր քիմ քի իսլահը ախսէագ օլունմասը իւզէրինէ պիր շէյ սէօյլէր իսէ, օլ ատէմ, գրրայա վէ սէրայտարլարա գարշը խայինլիք իթմիշ ատտ իտիլիր իտի։

Բօպէրթ Լանտրի, քէնտինին ատալէթի թէհլիքէլի թարզտա անլամրշ օլմասրնրն, քէնտի միւսաֆիրի թարաֆրնտան տախի թէքէրրիւր իտիրմէսինի իշիթտիքտէ, ազը պաշրնա կէլտի։ Պու ճիւմլէ, Ապէնին թամր ու հարէքէթի, մէզքիւր քէլամարա, շէօյլէ պիր կէչիճի սէօզտէն զիեատէ էհէմմիյէթլի պիր մանէա վիրմիշ տիր տէյի կէօսթէրմէքտէ տէյիլ իտի։

Պիր տաաթ գատար պու թարզ միւքեալէմէլէր իլէ վագրթ կէչիրիլտի։

Բօպէրթ Լանտրի, պիր գաչ նէվի շիւբհէլէրէ զահիպ օլարագ պիհուզուր օլմագտա իտի։ Գամթէրինին, Սէն Վայրի վէ Ապէ Լաթուր իլէ իւնսիյէթի պուլունմագտա տրր կիպի կէօրիւնմէսինտէն խօշլանմամագտա իտի։ Մէրգումէ, ճաբուք սուրէթտէ էվվէկիթմէք արզուսու իլէ, օլ պապտէ քէնտինէ պիր իրզահաթ վիրմէմիշ իտի։ Ֆէզալիք, թամ Գամթէրինին կիթտիյի վագրթ Գօնթուն զայպ օլմասրնտան տախի խօշլանմամագտա իտի։ Պունլար ճաայիսլ պիր թէսատուֆ մագամնտա չէյլէր իտիլէր. Բօպէրթ, թէսատուֆտէն զիեատէ պիր շէյ օլմամալարրնը իւմիտ իթտի։

Պիր տաաթ թէքմիլ օլտուգտա, մէրգումուն թէհամմիւլիւ տախի թիւքէնտի, վէ,

—Մօնսիէօ լը Գօնթ կէրի ատօնմէմէքտէ տիր, տէտի։

—Եվվէթ. կիտէլի նէ՞ գատար վագրթ օլտու։

—Թամ պիր տաաթ օլտու։

—Պիր տաա՞թ մը օլտու։ Ազիզիմ Լանտրի, սէնին մուպահասան, վագրթրն կէչմէսինի տուեուրթմամշ տրր։ Մօնսիէօ լը Գօնթ տախի, իհթիմալտէն օլտուգու իւզրէ, չիմտիքի հալ պուրատա պուլունմագտա օլմամը ունուեթմուշ օլմալը տրր։

—Հաղրզաթէն թամ պիր էֆէնտիյէ մալիք պուլունմագտասրնրզ։

—Նէ՞ չարէ, պունտան իյիսինի պուլամամ. իտտի, ավտէթ իտէր եախօտ իթմէզ տէրէճէսինէ գատար վաղիֆէսիզ օլարագ, քէնտի թապիեաթրնը խօշնուտ իթմէյիսիմ։ Լաքին. արթրզ նէ գատար պաշ աղրրսը վէրտիմ իսէ էլ վէրիր։ Ամի՛էօ տօսթում. սէնին ատալէթինի թանրթմագ իչին էլիմտէն կէլէն զայրէթտէ գուսուր իթմէյէճէյիմ էմին օլապիլիրսին։

—Ամի՛էօ։

Մօնսիէօ լ'Ապէ, Բօպէրթին իշ մահէլլինի թէրք իյլէտիքտէ. արգասրնտան գաբու գաբանրը գաբանմագ, քէնտի ինճէ տօտագրը իւզէրիտտէ իղթիհդա ալէամէթի օլան պիր կիւլիւմսէյիշ միւշահէտէ օլունտու։

(Տէվամ)

ՍԱՀԻՊ ԴԱՋԷԹԱ
ԽՄԲԱԳԻՏ Տ. ՓԱՆՈՍԵԱՆ

Գալաթատա Բէնէչէնպիհ բազարրնտա 29
Նիւմէրօյու Իքսի խանրնտա